

Ա. Ա. յառաջ զըսու եւ ծայր՝  
քաղցին ի ծովս եռ կոյման.  
Զի յարեւմնից ըսկրապ՝  
և արփեւը յարեւմնւաւ սահման:  
215 Որպէս էր եետիգուլայն՝  
քաղցին որ ոսն սասացն.  
Եւ զմբու ոռըն զայս տեսցես՝  
որ հասաք ի յայլանսարան:

(Հայուսականից է)



## ԲԻՒԶԱԿԱՆ ԵԽ ՊԵՐՍԿԱԾԱՆ

— (Հայուսականից է)

### 562 Ի ԽՈՂՈՉՈՒԹԻՒՆ

562ի աշնան տեղի ունեցաւ այս խաղաղութիւնը, որով երկրորդ հովմէական - պարսկական պատերազմից վերջացաւ: Այս խաղաղութեան նկատմամբ վստահէի աղքիւր և Մեծանոցի աղքիւր (անուանեալն Պրոտեկտոր) պատմութիւնը, որ գժբախտարար ծանօթ է քաղլւածքներով մասն եւ շարունակութիւն է Ագաթիսանի ներկայացնելվ մեզի 558—582 տարիները<sup>1</sup>: Իւր խոսքին նայելով՝ խաղաղութեան բանակցութեանց համար հոռոմայիցի բանագնացին վաւերական տեղեկութիւնները գործածած է եւ տեղ տեղ բառ առ բառ յառաջ բերած:

Բանակցութեանց այս անգամ Ցուստինիանու միջը ըրտա<sup>2</sup>, Ցառաջուան պէս ինքնակալներէն միօն արքունիքը գեսպաններ խաւրուելով չկատարուեցան այս բանակցութիւնները, հապա մասնաւոր յանձնակատարներու ձեռքով, ըստ իմբ<sup>3</sup> սահմանի մօն չեղզ հողի վրայ, ծանօթ Դարասի շատ մօտիկ<sup>4</sup>: Հոն դացած էր հոռոմայիցի լիազօրը Պարսից իւր գալն ու վախճանը ծանուցած, որուն վրայ ասիկա ալ իր բանագնացը հոն խաւրեց:

Ցուստինիան իրեն փօխանորդ ընտրած էր իւր ամենահաւատարիմ հորհրդականներէն մին պաշտամանց մագիստրոս Պետրոս պատրիկլ, զոր ուրիշ տեղ յիշաւակած ենք արդէն եւ որ իրաւական ծանօթութիւններու հմուտ եւ հյա-

<sup>1</sup> Մեծանոցի վրայ համեմատ Krumbacher, Geschichte der byzantinischen Literatur, 273 ff. De legationibus քաղուածալքները կոստանդնի Պարփիւրոգնիտունն էն:

<sup>2</sup> Ա. Մեծանոց Հայկա. 12 (217).

<sup>3</sup> Այս բանի հետեւի նորովի նամակնեն յ. ա. 209. որ կոստ նորանակած կը յայսնէ անոր պատրաստական թեսնը համար:

<sup>4</sup> Մեծանոց Հայկա. 11 (206).

կապ ձարտարախօս եւ աջողակ գործիշ մ'ըլլալից շատ անգամ դիւնական գործառնութեանց գործածուած էր<sup>1</sup>: Խաղաղութեան համար կատարուած բանակցութեանց վրայ մանաւոր գիլք մը գրած է: Որոշ չէ թէ այս գիլքը չի-նաւ է իրը պաշտօնական տեղեկատութիւն կայսր կամ աէրութեան գիւանին համար թէ առանձնական աշխատութիւն: Այս մատեանն է, զոր Մեծանոց, ինչպէս կը յայտարարէ, բառ առ բառ իրմ ծառայեցուցած է իւր նկարագրութեան եւ նշնին վստահէլլութիւնն ու ճշգութիւնը մասնաւոր գովութեամբ յառաջ կը բերէ<sup>2</sup>: Նշն իսկ իւր այժմեան, համառուսական կերպարանին մէջ խոկ այս տեղեկատուութիւնը վերջին աստիճանի թանկագին պատմական եւ ազգային իրաւական յիշատակարան մին է: Արտապոյ կարգի կենդանի գորներով մեր աչաց առցեւ կը պարզէ բանակցութեանց ընթացքը, արձանագրութեանց ու գիւանագիտական յիշատակարանաց մասին բաւականաչափ տեղեկութիւն կու տայ, ժողովոյն վիճաբանութեանց կարծես մասնակից կ'ըլլանք եւ խաղաղութեան դաշնաց վաւերական բովանդակութիւնը մտիլ մտիլ կաւանդէ: Պարսկաստանի բանագնացը Հռոմեայցեցոյն հետ աստիճանի եւ քաղաքագիտական ճարարութեան կողմանն լիովին կը մրցէր, թէպէտ երբեմն երեւան եկող արեւելեան պարսկանիւնութիւնը ընդունած Յոյնին ծաղածութեան կողմանն լիովին կը շարժէր<sup>3</sup> Խոսրով իրեն լիազօր կարգած էր Յազդ Վշնասովը՝ ուրիշ անուամբ Զիկ, որ նախորդ բանակցութիւններէն ծանօթ է:

Երկու գլխաւոր անձնաւորութեանց իրեւ շքաղին՝ կ'ընկերանային շըշակայ վայրէրէն նշանաւոր մարդիկ եւ օգնական գործիններու խումբ մը, գլխաւորաբար թարգմաններ: Պետրոսի հւաւեմբիոս մ'ալ կը յիշուի իւր թէ անոր առընթերակիցը (Աձ latius), մինչ պարսիկ պատգամուորն առընթերակիցն էր ազնուական Սուրէն (Տօսրինաց) ցեղէն մէկը, որ կիմարանաւութեանց մէջ ալ կը մտնէր<sup>4</sup>: Ցանձնակատարներուն արուած լիազօրութիւնը կը կայանար “բանակցելու եւ դաշնաց գնելու” մէջ — լալիշաւ ու ուրագաւածութեան մէջ<sup>5</sup>. մեզի հասած տեղեկութիւն-

<sup>1</sup> Անդամ դե մագիստ. III 25. 26. Խ. Գործ վրա ա. Կրումբախer. J. ա. 237 եւ յլ.:

<sup>2</sup> Մեծանոց Հայկա. 12 (217):

<sup>3</sup> Կ'արքար կարգած Պետրոսին Պարսկին առած յանդիմաններն ու Մեծանոցի քաղ. 210:

<sup>4</sup> Մեծանոց 211. 212:

<sup>5</sup> Խոսրով նամակն էր անուամբ. Մեծ. 209:

ներէն շիմացուիք, թէ արդեզք այս ընդհանուրը հրահանգներէն զատ մասնաւորներ ալ ունէին անոնք: Արիշ դիպաց վրայէն չափիլով՝ ընդունելու ենք, որ բանակցութիւնները չափած՝ լիազորութեան թղթերը ներկայացուած են օրինաւորութեան կետը քննուած ըլլալու են<sup>1</sup>:

Ժողովն սկսաւ բացման ձառներով՝ զոր խօսեցան երկու գեսպաններն ալ, որոնց մէջ ճարտարախան գարձուածքներով կը չանչային իրենց նիմականներն ու երկիրները գեղեցիկ գոյներով ներկայացընել: Մենանդրի բարաջ բերած այս ճառախօսութիւնները իրապէս խօսուածի ազգեցութիւն կը ընեն եւ ոչ թէ ծանօթ դասական օրինակներու վրայէն կազապարուելով՝ ճառախօսներուն բերանը դրուած են: Այնուհետեւ բուն բանակցութիւններն սկսան, որ շատ գանգաղ կը յառաջանային, վասն զի թարգմաններու ձեռքով կ'ըլլային, գեսպաններուն մէկուն միւսին լեզուն չգիտնալուն՝ պատճառաւ:

### Ա.

Ամէն բանէ յառաջ չանացին կնուուելիք խաղաղութեան գլխաւոր պայմաններուն վրայ միարանի, որ է ըսել խաղաղութեան տարածութեան, տեւողութեան, լազեան խնդրոյն եւ պարփց պահանջած դրամական փոխարինութեան վրայ:

(+) Թէ խաղաղութիւնը ընդհանուր ըլլալու էր եւ պետութեան բովանդակ երկրամասերուն վրայ, մէջն ըլլալով նաեւ Հայաստան եւ Լազեակա, տարածուելու էր, յայսմ միարան էին յանձնակատարները<sup>2</sup>: Հայաստանի մասնաւոր յիշատակութիւնը այս անոննը կրող Հռովմէական գաւառներուն չեր հայեր, որոնք ի վաղուց պետութեան կցուած էին<sup>3</sup>, այլ Պարսկահայաստանի, որ մացած իրան հանդէկ միշտ առանձնական դիբը մը գրաւած էր:

Է յմանապէս լազեան ինչեկիրը դիւրաս լուծուեցաւ: Խոսով եւ կեցած էր այս երկիրը Հռովմէացիներէն կրզելու գալափարէն: Այսպէսով խաղաղութեան պայմանին մէջ անոնեցաւ ամբողջ Լազեակա ի բաց թող տալը, որմէ կը հետեւէր ինընին նաեւ այն պարտաւորութիւնը,

որ Պարսկաները տակաւին իրենց գրաւած վայրերէն ելլելու էին<sup>4</sup>: Ուունեան երկրին նկատմամբ որոշումը պատճ այս բանակցութեան մը թողուցաւ, որովհետեւ չկրցան միարանիլ:

(+) Խաղաղութեան տեւողութեան գալով՝ Պարսկաները կը պահանջէին, որ նախօնիքաց 532ի խաղաղութեան պէս մշտատեւ ըլլայ եւ ժամանակամիջոց չըրոշուի, նոկ Պետուու որոշ կարճատեւ ժամանակի կոտմի էր: Ծահերը հոս հակառակ էին իրարու՝ տարեկան դրամավճարքի հատուցման կողմանէ: Պարսկաստան կ'ուզէր դրամավճարքն ընդունիլ որչափ կարելի է երկայն ատեն, մինչ Հռովմէացեց շշհաւոր էր կարճ ժամանակամիջոցի մը չափը: Անբը ի վերջ յիսուն տարաւան ժամանակամիջոցի վրայ համաձայնեցան<sup>5</sup>, որուն մերեւս թէուու թէ ի վաստարքային հետ 422 դրած դաշնուը իրը օրինակ ծառայած ըլլայ:

(+) Դրամի ինդրոյն լուծումը մեծագյուղ գտնուարութիւն պատճառեց: Յուստինիան եւ իր փոխանորդը քաջ գիտէին թէ խաղաղութիւնը եւ Լազեայի ի բաց թողուկիւ ձրի չի կրնար ըլլալ: Ուստի Պետրոսի Պարսից դրամական հատուցում պահանջելուն գէմ ի սկզբան անդ ոչը կոխելը գիւնագիւնական խաղարշաւ մըն էր, վասն զի լաւ գիտէր թէ ծանրութեամիք մէրժեց: Ըստ պէս էր 30էն մինչեւ 40 տարի տարեկան ահագին տուրբը մը կանխաւ վճարուի, իրեւ չափէն անդին մերժուելին ետքը՝ երկայն բարակ վիճաբառութենի վերը, միարանեցան, Պարսից վճարուելի տարեկան 30.000 սոկուց գումարին վրայ տրախուրա չկլամած էտէօւս շրսին նօմորմատօս, այնպէս մը: որ

1. առաջին եօթը տարիներուն համար 210.000 սոկուց ամբողջական գումարը դաշնուիլ կնուելուն պէս,

2. առաջին եօթը տարիներն անցնելէն վերը, յաջորդ երեք տարիներու բաժինները կազմող 90.000 սոկին ալ մէկ անգամէն, եւ

3. առաջին տասը տարիները լրանալէն վերջը տարիէ տարի որոշուած 30.000 սոկուց գումարը վճարուելու է<sup>6</sup>:

1 Եմենադր 208: ‘Ρωμαίοις δὲ ἐπιδοθῆναι τὴν Δαշտήν.

2 Պարսկէր կամէին զի առանց ընդհանութեան կրտսէն զավեճն՝ զնորին համարաւի Հռովմէացեց: որ կամ այս էին զի վասն ասկա ինչ ժամանակի դիբին դամբէն՝ ապա ուրիշ միարաներին, զի խաղաղութիւնն յաւական է կրտսէն ցյասուն ամս:

3 Մեմանդր անդ 208: Զի Հռովմէացերի ու տասնա-

Ապակս զի Զի մէջ յիշուած երեքամեայ մասնավճարները պապանդուին, կայսըր պարտաւորման հանդիսական արձանադիր մը հանելու եւ զայն Պարսից թագաւորին յանձնելու էր, որուն փոխարէն ասիկա ալ ինքզինքը կը պարաւորէր գրաւոր, վճարում ստանալէն վերջը պարտամուրհակը ժամանակին կայսեր գարձրնելու:

Սպագային համար ամէն տարակից բառնալու համար յայտնապէս սահմանուեցաւ, որ ինչպէս եւ երբէն սկսեալ դաշնաց տարիները թէ խաղաղութեան սեւողութեան եւ թէ տարիներու վճարմանց կորունք հաշուուելու էրն: Հռովմէական եւ պարսկական տումարներու տարբերութեան պատճուաւ անհնարին էր մէկուն կամ միւսն նկատողութեան առնուիլը, ինչպէս նաեւ երկու իշխողներուն կառավարութեան տարիները իբր կանոն չէին կրնար ըլլալ, ուստի միաբանեցան, որ տարիները չառն ու ծրագայուն չէն: Այս ալ 365 ական օր հաշուուելու էին: Որ կը նշանակէ, թէ ուրիշ անդամ եղածին պէս այս անդամ ալ դաշնաց կիրուելուն ժամանակակիցը հաշուոյն սկիզբ առնուեցաւ. վասն զի այս է բնականը եւ սովորականը:

Պարսկաստանի վճարուելի գումարները յառաջւան դաշնադրութեանց մէջ (532ի, 545ի, 551ի) ուկոյ լիտրի վայ եւ այն այնպէս մը պայմանաւորուած էին, որ իւրաքանչւր ամազմար 400 լիտր ուկոյ կու գար: Ընդհական պէտեան դաշնադրութեան մէջ տարբեկան բաժնելը 30.000 սոկեդրամ սահմանուած էր: Հռովմէական արժողութեան համար ուկոյ լիտրը օրինակն հաշուի եւ կըոյ միւռիւն էր, իսկ ընթացիկ սոկեդրամն էր Տոլիդար (aureus, նումիսա), որ կոտանանդի դրամական նորոգութենէն ի վեր ուկոյ լիտրին իբր եօթանասուուերկորդ մասը կը դրոշմուէր: Բայց բռն կը լուսական էր եականը, եթէ գումարը Solidusի վայ ալ ըլլար: Որովհետեւ վճարութենքը թէ հասարակական վճարմանց եւ թէ

ման ժամանակի մատուցն զափ սակին վաղվազկի վան եսթանց ամացն եւ յետ եօթէ ամաց ի վերս անցանելոյ, առանց յարագութեան զափն հացելոյ երբ ամացն եւ ապա ուրիշ բռն անցանել, իւրաքանչիքը ամին հայթայթեացին Պարսից տարեկանքն օր առհմանեալքն են:

<sup>1</sup> Մենակը 209: Զի արքայի Համայնք առառնուց առաքանութեան վան մարտեալ ամին երից ամացն: — Անհմանական էր զի եւ արքայ Պարսից ամաց գիր հաստատեան, զի յորման հայթայթեանց Պարսից սակին պարտաց վան երց ամացն, յայնմասն թագաւորին Հռովմաց յետ դարձաւուց զիրին հաստատութեան:

<sup>2</sup> Մենակը. 213:

առանձնական տուրեւառի մէջ ոսկոյ պահանջաւած քանակութեան կըռուելով տեղի կունենար: Solidusավ եւ ոսկոյ լիտրով հաշուութեան երկու եղանակներն ալ վեցերորդ դարուն կային 1:72ի հաստատուն յարաբերութեամբ իրարու համարժէք: Եւստանիսիանու օրենքներէն բազմաթիւ օրինակներ ցցյ կոտան, որ ըստ կանոնի մեծագյն գումարները տովորար սոկոյ լիտրով կը հաշուուեն, ընդհակառակն փոքրները Solidusներու վայ: <sup>2</sup> Սակայն եւ այնպէս առանց բացառութեան չէր առաջնը, վասն զի միշեւ 400, 500 եւ աւելի Solidusավ հաշուուած գումարներու կը հանդիպէք: <sup>3</sup>

Ընդունիք, որ խաղաղութեան դաշնաց մէջ 30.000 սոկի ըսելով Solidus կը հասկըցուի, այն ատեն ասոր համապատասխան գումարի է 416 $\frac{2}{3}$  լիտր սոկոյ կըոյ արժողութիւնը, չետեւութիւն մը՝ որ շատ գոհացցցիչ չ'երեւար, վասն զի մէկ կողմանէ չի համաձայնիր ամազմարներուն սովորական քանակութեան, միւս կողմանէ աչքի կը զարնէ, որ մասնակցողները գիտանով հանդերձ Solidusի սոկոյ լիտրին հետ յարաբերութիւնը, ընդհանուր գումար մը այնպիսի եղանակա որոշած են, որ կըուն ամեր ամեր լիտր սոկի շցոցնէն, այլ կոտրակ տայ: Բայց ունիք քանի մը բիւզանդական աղբաւուերու վկայութիւններ, որ Պարսկաստանի վճարելի տարեկան գումարը ոչ թէ 30.000 սոկի, այլ մինչհարիք լիտր սոկի կը ներկայացրնեն: Այսպէս նաին էր յառաջ Մենանդիրի ժամանակակից մը՝ Յովհաննէս Եպիփանի, դարձեալ ասոր վայ յեցած թէւփիփակտու Ալմիկատախի: <sup>5</sup> պատմագրութիւնը եւ վերջապէս — թէպէտ քիչ մը յետսագոյն ժամանակի — թէւփաննէի ժամանակագրութիւնը: <sup>6</sup> Այսպէսով աւելի հաւանականութիւն կը ստանայ թէ նաեւ Մենանդր տրախոնտա չիւնած շրսօս նօմիսմատօս ըսելով ըստ իրեւան բացայստել կ'ուզէ լեռու շրսօս ու պետական պատմաբառ կ'իւր Արք անկարեի է, թէ ասով սովորական Solidusը ըսել ըստուած

<sup>1</sup> Պարփաւարդի Röm. Staatsverwalt. 2, 30. Cod. Theod. 12. 6. 2. Cod. Just. 11. 10. 8.

<sup>2</sup> Nov. Just. 30 c. 6, Nov. 128 c. 9, Nov. 8, Nov. 1, Nov. 80 c. 8 եւային:

<sup>3</sup> Nov. 26 c. 5, Nov. 28 c. 3 եւա:

<sup>4</sup> Ծովհ. Եպիփ. (ՀՅՊ 4, 274):

<sup>5</sup> Թէւփիփ. 3, 9 (129). — անձ էտօս ճեաստօն պետական կառավարութիւն:

<sup>6</sup> Թէւփաննէ 245:

ըրայ, որուն 30.000ը 500 լիտր պիտի տար, մանաւանդ թէ — քանի որ Մեծանդրի սխալումը կարելի չէ ենթագրել՝ ոսկեդրամի վրայ է հոս ինդիբը, որուն կշեռը ոչ թէ 1/2, այլ 1/10 լիտր էր: Դանօթէ է արդ՝ որ Դիբկին-տիանոս աւրեսը դրոշմէլ տուաւ 1/10 լիտրի եւ այս իրը օրինական դրամ կը բանէր մինչեւ կոստանդնի ձեռքով գնոյն լիցուիլը: Թէ ինչու այժմու բանակցութեանց մէջ ոսկեդրամի հաշը եղած է, միայն ենթագրութեամբ կրնայ մեկնուիլ: Արդեաք Յուստինիանու ժամանակ տակաւին այսպիսի ոսկեդրամներու մեծաքանակ բազութիւն մը Պարսկաստանի սահմանակից երկիրներու մէջ որոճածութեան եր: Գուցէ Պարսիկները որոնց բրու շատ մը Հռովմական դրամներ ալ կը բանէրն<sup>2</sup> իրենց ստականերուն հետ, ծամր աւրեսը աւելիլ կը սիրէին զար թէ թեթեւ solidusը: Թերեւու մէկ պատճառն ալ ըլլար Յուստինիանու կառավարութեան վերջը տեղի ունեցած դրամական զեղութեամբ<sup>3</sup>: Խնապէն կ'ուզէ ըլլայ: ծանը դրամիլ հաստոցնն պայմանանորումը կ'երեւայ թէ Պարսից ուզելով տեղի ունեցած է: Այս անգամ ալ վերջ ի վերջոյ որոշէ եղաւ կշեռը, եւ ըստ ՄԵՆԱՆԴՐԻ<sup>4</sup> արդէն իսկ առաջին 10 տարւան վճարումը կշոռով եղաւ Դարձեալ ՄԵՆԱԴՐԻ եւ անշուշտ նաեւ խաղաղութեան դաշանց մէջ գործածուած բացատրութիւնը՝ 30.000 ոսմիսմատօս (եւ ոչ սոմիսմատօ) գումարին ըստ իմբէ իրը հաշորի մութիւն համարուած ըլլալուն երաշխաւոր է: Ահա այս ըստածնելը քովէ քով բերելով՝ չենք Կարծեր թէ յանդենական ըլլայ, որ իրականին խաղաղութեան դաշանց մէջ 60 ոսկի մէկ լիտր եկած ըլլայ: Բիշանգական դրամի վերաբերեալ նիթերով զատողներուն կը թողուիք հոս առաջարկուած ինդիբները նշգույն:

գոյնս քննեն ու որոշել:

Բ.

Խաղաղութեան գլխաւոր պայմաններուն վրայ միաբանելէն վերջ՝ միւս բանակցութիւնները զանազան մասնակի կետերու վրայ սկսան դառնալ, որոնցմէ մաս մը դաշանց գործադրութեան մաս մ'ալ երկու պետութեանց մէջ տիրող անհամաձայնութեանց բարձուելուն կը հայէին

<sup>1</sup> ՄԵՆԱԴՐԻ. ուրիշ տեղեր ալ Հակ. 38, 40 (241) 30.000 թիւը որու կը յիէ:

<sup>2</sup> Spiegel, Eran. Altert. 3, 662.

<sup>3</sup> Գրունց. Anecd. 25 (140):

<sup>4</sup> ՄԵՆԱԴՐ. 214:

եւ բարեկամական յարաբերութիւնը նորոգ ելու ծառայութիւն մը կրնային մատուցանել: Մեծանդրի մէն մի դաշնագրական որոշումները 13 (Ճշգագիտն 14)<sup>1</sup> շարունակեալ թուերուներ քեւ յառաջ կը բերէ եւ այն ալ Պետրոս, Նախանական տեղեկատուութեան եւ դաշնաց ընագրին համաձայն, ինչպէս որ յայտնի կը հետեւի մեծագոյն մասին սկիզբը գործածած առ կամ աշու բառերէ: Զարմանալին այն է, որ թիւ 13ի մէջ խաղաղութեան յիսուն տարի տեղելուն յիշատակութիւնը կըլլայ, մինչ չի յիշուիր Լազիկայի ի բաց թողուիլը եւ վճարուելի դրամական հասուցումը: Կարելի չէ ենթագրի թէ դաշանց արձանագրութեան մէջ այս երկու ամենածարակի պայմանները զանց առնուած ըլլան, ինչպէս նաեւ անհնարին է ընդունիլ, որ ասոնց համար մասնաւոր արձանագրութիւն մը յօրինուած ըլլայ: Ուստի պակա. հովապէս այն երկու պայմանները խաղաղու. թեթեւ գաշանց մէջ չէին պակսեր եւ անշուշո իրեւ էական կետեր առանց մասնաւոր թուար. կութիւն սկիզբը գումած ըլլալու էին, եւ ՄԵ. նանդր մէկալ թուերն յառաջ բերած ատեն պէտք չունէր զանոնք դաբձեալ յիշատակելու, ինչու որ ուրիշ տեղ անոնց վրայ ընդարձակ խօսած էր: Յաջորդալ ՄԵՆԱՆԴՐԻ պահած կարգէն անկախ, բայց ինչ ինչ համարակաց տեսակէւներու համեմատ՝ պիտի խօսնիք դաշնաց պայմաններու վրայ:

(Ըստանիւլի)

4. Գհիցերութու



### ԿԻՒՐԻՈՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎՐԱՅ

ԳԵՂՄԱԹԻՒՆ ՀՅՈՒ-ՎՐԱԿՈՆ ՅՈՒՐԵՎԻ ՎԻՐԵՍՆԵ  
ԽՈՅՆԵՐՈՒ ԴՐՈՒ ՄԵԶ

Քառամանական յոթամաս հայոց հեղու. Պատմութեան  
574-610:

(Ըստանիւլիւնիւն)

Գ. Ա. Խ. Խ. Թ.

Ավ-էլու եւ Մովէս Յուրու- Եղիսիոնու:

Կիւրիոն միշտ երախտագէտ գտնուեցաւ առ իր բարերան Մովէս Կաթողիկոս, եւ ջանաց որչափ հնարաւոր էր Հայոց հետ սերն եւ միութիւնը անախտաւ պահել: Ենիք լսեր մինչեւ 605,

<sup>1</sup> Այսինքն պայ յաւելուածը լոշնօսէ ծէ և ունու չ. թ. լ. ՄԵՆԱԴՐ. 213, 14 է: